

## ՅԱԿՈԲ ՄԵՅԼԻՐՊԻՐ

**Անուսնի երաժշտութեան վարժապետս, որ քիչ առաջ վախճանեցաւ, ծնած էր Պեռլինի մէջ 1794<sup>ւ</sup> սեպտեմբերի 5<sup>ն</sup>, ազգաւ խրայելացի. իր ընտանիքն սեղանաւորութեամբ հարըստացած էին:**

**Չորս տարեկան հասակին մէջ սկըսաւցուցընել անուանի երաժիշտու դաշնակ զարնելու ունեցած կարգէ դուրս տաղանդը. 1803<sup>ւ</sup> լիբախոյ լրագիր մը, զինքը իբրև Պեռլինի առաջին կարգի երաժշտի մը տեղ դնելով՝ կը խօսի վըրան: Լաւպա անունով երաժշտէն արուեստին սկզբունքը սորվեցաւ. իսկ Ֆօկլէր արբայէն արհեստին գաղտնեաց հմտացաւ. 17 տարուան՝ իլյոս ընծայած էր շատ մը երաժշտական երկասիրութիւններ, և կատուած ու բնուրիշն անուամբ բանաստեղծութիւն մ'ալ, որուն համար Տարմշդատայ արգունեաց մէջ որոշեալ շարադրողաց կարգն անցաւ. 1812<sup>ւ</sup> Մոնագոյի մէջ թատեր վրայ հանդիսացուց իր առաջին երկասիրութիւնն Ուշիւո Յեփիքայեայ, որով բաւական անուն ըրաւ. բայց իր կրկին Խալիֆայք ըստած երկասիրութիւնն, որ 1814<sup>ւ</sup> վեճնայի մէջ հրատարակեց, չունեցաւ ոճին ծանրութեան համար շատ ծափահարներ. վասն զի այն ատեններ՝ խտալական երաժշտութեան ճաշակը տիրած էր Գերմանիոյ մէջ. ասոր համար որոշեց որ Խտալիա անցնի ու հոն կատարելագործէ իր արուեստը, ուր կը փայլէր այն ժամանակ Ուստինի: Հոն երկու տարի սորվելէն ետև, բատուայի մէջ հրատարակեց Ուստիլ-**

տա և գոսդանցա անունով երկասիրութիւնը, որ խիստ փառաւոր յաջողութիւն ունեցաւ: 1819<sup>ւ</sup> թուրքինի մէջ տուաւ 'ի լոյս Շամիրամ յայտնեալ, և տարի մը վերջը 'ի վենետիկ էմմա Ռէսպորտիկեան անուամբ երկասիրութիւնները:

Գերմանիոյ մէջ պզտի ճամբորդութիւն մը ընելէն ետև՝ 1820<sup>ւ</sup> աշնան Միլան դարձաւ, ու հոն Սգալա թատեր վրայ հանդիսացուց հետ զհետէ այս երկու գործքերը, Մարգարիտ Անձիոյ, Արտուրեալն 'ի կրանադա: Իսկ Խաչիկիք յԵգիպտոս ըստածն, որ թերևս իր սոսինեան ոճով շինած գործոց մէջ լաւագոյնն է, վենետիկոյ Ֆենիչէ թատեր վրայ հանդիսացաւ 1825<sup>ւ</sup>:

1827<sup>ւ</sup> կարգուելով՝ երկու զաւակ ունեցաւ, զորոնք շուտով կորմնցուց. ասկէ ինքիրեն ամիտիուելով ժամանակ մը զինքը բոլորովին կրօնական երաժշտութեան տուաւ, և նոր եղանակներ շինեց կայր առ Խաչին, Ողորմեան ինձ և Ըղքեզ Աստուած երգոց վրայ. գարձեալ երգի վրայ առաւ տասուերկու սաղմոս և Քլոբչդոքէն ութը երգ:

Վերջապէս ինքն ներդաշնակաւոր զրուցերգութեան (melodramma) նոր եղանակաւորութիւն մը տուաւ հետեւալ երկը գործքերովն, Ուպերդոյ իլ Տիավոլոյ (Շոսպերդ Սատան), Ուկոնոդիի, և Բրոֆեկտա (Մարգարէ). զորնք քանի մը տարի մէկմէկէ վերջը՝ հրատարակեց 'ի Բարիզ: Եւ այս իրեն երկը գործքն՝ զինքն աշխարհիս առաջին կարգի երաժշտաց կարգը անցուցին: Ունի ասոնցմէ վերջը շինած ուրիշ գործեր ալ, որոնք թէպէտ և իր մեծ հանճարոյն մէկմէկ ցոյցեր ալ ըլլան՝ առջի յիշած երկը գործոցն չեն համնիր:

